

ՍԻՐՈՅ ԵՒ ՏԱՐԱԿՈՅՑՄԻ ԵՐԳ

—oo—

Ամիս մըն է այնքա՞ն փոխուած կը զգամ ես զիս,
Որ այլ եւս չեմ գիտեր՝ ուրա՞խ եմ թէ տըխուր.
Մըտածում մը անուշ կը կառչի ըստուերիս
Նոր յոյսեր լեցնելով հոգիս մէջ թափուր:

Գարնան արեւը ջերմ՝ ուսերուս կը թափի,
Այլ կ'իյնայ շուքը վրաս տարակոյսի թեւին.
Յիշատակդ եմ գրկած մասունքի պէս սուրբի,
Միայն քե՛զ կը խորհիմ ֆաղցրօրէն, հոգեւին:

Մայիսի շունչը գաղջ, երակներուս մէջէն,
Դեռ ինծի կը բերէ ըղձանքներ գողունի,
Մըտերիմ հին բառեր սրտիս խոր կը հնչեն,
Անմատոյց փունջ մը վարդ ձեռներուս կը թօշնի . . . :

Քառորդ դար է կ'ապրիմ, կը խորհիմ ու կը զգամ
Ու կը գտնեմ որ կեանքն հիմա նոր տակաւին
Խղձերուս կը ժպտի ժըպիտով արնաքամ,
Ռոպէներն ալ հիմա ինծի դա՛ր կը թըւին . . . :

Ա՛հ, ինչպէ՛ս չըսիրել քեզ՝ երա՛զ նըւաղուն,
Կեանքի ժըլսորին մէջ հեզօրէն շիջող վանկ,
Շիք առ շիք, գարնային անձրեւի պէս բեղուն,
Դառն հոգւոյս մէջ լեցուող ըղձալի՛ տառապան . . . :

Փարիզ

ԻՐԻԿՆԱՄՈՒՏ ԱՇՆԱՅԻՆ

—oo—

Ո՞վ է՝ հովին մէջ կ'երգէ սէրն աշնան, —
Ու մարզագետնին մէջ ծիլ ու ծառեր
Խինք կոյսերու պէս լուռ կը մերկանան . . . :

Յիշատակի երգ մ'է աշունն ինծի,
Հէֆ երազներուս վշտակած ոգին՝
Որ դաշտերուն մէջ տրտում կը յածի . . . :

Քանի՛ յոյսերու ժպտեցաւ հոգիս,
Ու իբրեւ թէ դա՛ր մ'ըլլայի ապրած՝
Որքա՛ն յուշերու բեռն ունիմ ուսիս:

Շարժանկարի նման կեանքս անցաւ անդարձ
Ու փոխանակ ե՛ս ապրելու զանի
Լոկ հանդիսատես մընացի անվարձ . . . :

Աւա՛ղ, երջանիկ ըլլալս չեմ յիշեր
Մէ՛կ օր, հոգեկան վայելքի մէ՛կ պահ,
Հանգեցան յոյսերս ալ չեղած գիշեր . . . :

Յոյսերուս հանգոյն հանգեցաւ շա՛տ վաղ
Օրն, ու բընանկարն ալ կը խառնըւի
Երիկնամուտի ցոլքերուն նըւազ . . . :

Փարփա

Ա. ՍԵՄԱ

(1) Այս նրբազգաց եղերերդը, զոր Անահիտի նախորդ թիւով հը-
րաստարակած էինք, տողերը տեղափոխուած ըլլալով՝ անհասկանալի
դարձած էր. կրկին կը հրաստարակենք զայն իր ուղիղ ձեւով:

Ծ. Խ.